

մէջ յայտնեցաւ Փիթզ - և եռբեռի ճառ-  
քըն, և փոքր ինչ յետոյ Գաղղակի մէջ  
իրյս եկն ձիթենեաց և ջերոցաց (ծաղ-  
կանց և բուսոյ ձմերոցաց) մշակութեան  
թէատրոնն: Գաղղական երկրագործու-  
թեան իրը և ուղղակի նպաստամատոյց կա-  
րելի է համարել Առլիդի տեսչութիւնը,  
քանզի սա 1669/ն հաստատեց օրինա-  
գրութիւն անտառաց վերայ, 1754՝ սա  
իւրեանց սահմանի մէջ ցորենոյ վաճառա-  
կանութեան ազատութիւն պարզեց, և  
յօտար աշխարհ տանելի վաճառացն իրա-  
ւունքն շնորհեց: Առանից զինի ի լոյս ե-  
կին Դուչամեղի և Առողիեռի տնաեսա-  
գիտական գրուածքն, ապա երկրագործա-  
կան ընկերութեան հաստատութիւնն,  
ձիոյ ծնուցանելոյ և սնուցանելոյ գեղե-  
ցիկ գիւտն. յետոյ կառուցան Լիօնի և  
Ալիօուի անասնաբուժական ուսումնա-  
բանքն, Առարեոյլի ուսումնարանքն կանգ-  
նեցան մարինոս ոչխարաց հօտն և ձիոյ  
երամակն բազմացուցանելոյ նպատակաւ:

Մեր գարն տեսաւ վերջապէս հաստա-  
տուած և բազմապատկված երկրագործա-  
կան ժողովս, և երկրագործութիւնն հաս-  
տատելոյ ընտիր կաղապարս, որոց առա-  
ջին հիմնադիրն է Պ. Մաշիօ:

### Թարգմ. է Գաղղականէ

ՑՈՎԱՆՆԵՍ ՎԱՐԱՊԵՏ ԵՐԵՄԵԱՆ

**ՆԱԽԱԾԱԿԱՒԹ**  
**ՕՐԵՐԵԿՐԵՇՆՈՒԹԵԱՆ ՀԵՂԻՔ**  
ԳԻՏԵԼԵՕՔ ԵՒ ԾԱՆՈԹՈՒԹԵԱՄԲՔ-Ք.  
(Նորանութիւն) աւելացու  
Տ. Առաջնան հաշմանդաւ առաջ  
Տ. Առաջնան հաշմանդաւ առաջ

Անկանոն կամ փոփոխական հօգմեր կասուին  
անոնք որք կիշն երբեմն այս ինչ և երբեմն այն  
ինչ ուղղութամբ առանց կարենարդ դնել հաս-  
տատուն օրէնք մի անսնց ուղղութեան վերայ:

Միջին լցոնութեան աստիճաններուն 1) մէջ  
հօգմերան ուղղութիւնը շատ փոփոխական է. և  
որչափ դէպ ի Քեւո երթանք այնչափ կաւելանայ  
այս անկանոնութիւնը և Սառուցեալ Գոտոյն տակ

(1) Կայսութիւնը կամ լայնութեանց աստիճանք  
ասերպ կիմացվին երեւակային գծեր, որոնք գծուած  
են երկրագնուս մակերեւութիւն վերայ, ցոյց տալու  
համար թէ որ կէտին վերայ կդունուի քանչը մը կամ  
երկիր մը Տեղոյ մը երկայնութեան եւ լոյնութեան  
աստիճանները կդացուին հասարակածին ու միջօ-  
րէականին աստիճաններէն: Ամեն շրջանակ Յ.Յ. աս-  
տիճան կրամանուի: Բայց արուեստական գունտերու  
վերայ, հասարակածին ու պղնձէ միջօրէականին վե-  
րայ միայն աստիճաններու բաժանումը կնշանակուի:  
Ա.Ա. միջին միջօրէականին սկսելով (որ այլ եւ այլ տե-  
ղեր կրնայ մինել բայց սովորաբար բարթիք աստիճա-  
գիտական դիտարաննին միջօրէականը կամնուի իրեւ-  
առաջին միջօրեայ) Հասարակածը դէպ ի արեւելք  
եւ դէպ ի արեւելքը 180 ական աստիճան կրամա-  
նուի: Դէպ ի արեւելք նշանակուած աստիճանները  
կասուին արեւելքան երկայնուրեան աստիճաններ,  
դէպ ի արեւելքը նշանակուած աստիճաններն եւս  
կասուին պահեմնեցին երկայնուրեան աստիճաններ:

Պղնձնէ միջօրէականն աղ հասարակածին դէպ ի հի-  
սիս եւ դէպ ի հարաւ 90 ական աստիճանն կրամա-  
նուի: Դէպ ի հիւսիս նշանակուած աստիճանները հի-  
սիային լայնուրեան աստիճաններ կասուին, դէպ ի  
հարաւ նշանակուածներն ալ հաւատային լոյնուրեան  
ատիճաններներ:

Հողմերը կիշեն երբեմն հորիզոնին<sup>(2)</sup> այլ և այլ կողմերէն միանգամայն Ընդհակառակն որչափ մօտենակը այրեցած գուռոյն, այնչափ աւելի կառանաւոր կլինին: Գաղղիոյ հիւսիսային կողմը, և Անգղիոյ և Գերմանիոյ մէջ տիրող հողմն է հարաւային արևեմուեան, Գաղղիոյ հարաւային կողմը և Սովանիոյ և Խոտալիոյ մէջ տիրող հողմն է հիւսիւսային:

(2) Եթզ որ բաց տեղ մը կեցած չորս կողմերս զիսելու վլխմբ (բնաւ դէմքերնիս արտաքին արգելք մը վլմելպ): Կտեւնեմք որ երկինքը կըր դիրքով զմրէթանւ երկրիս վերայ ծգուած է, կամ նա եւ ամեն կողմանէ երկինք սկսած կկարծեմք, քանի աչքիրնուս տեսութեան ծիրը մինչեւ այն տեղ կրաւէ: Որ ալ անկից անդիի եղածները ժնիվ կրնար տեսնել այս տեսութիւնը, որն որ կըր ջրանակով մը կվերջանայ, կասուի հորիզոն, որ Յունարենէն առնուած քառ մի է եւ մեր մէջը եզր եւամ եկերը կամ նա եւ ծիր՝ սպառուած եւ այն ըսելէ: Այս հորիզոնին կերոնը դիսող անձը լիլնիս, որն որ բար աշխարհապրաց երկու մաս կրաժանուի, այս ինքն մէկն զգայի կամ երեւուրական հորիզոն՝ եւ միւսն ալ ինանաչի կամ ճշնարիս հորիզոն: Զգալին այն է, որ միան աչքով կրնայ տեսնուիլ ու զիտողին՝ տեղէ տեղ փիփուելուն համեմատ հորիզոնն ալ կիտովուի: ու քանի որ դիստողը բարձր մինի, այնչափ ալ զգայի հորիզոնը մեծ լիլնի: իսկ քանի որ դիստողը կամ դիստուիլ կիտովին՝ տեղէ տեղ փիփուելուն համեմատ հորիզոնն ալ կիտովուի: Կմանալին այն է, որ դիստող անձը իր ոտքին տակէն սկսելով՝ ամեն կողմանէ 90 ական աստիճան ծեռաւորութեամբ եկերը մը կծեւացնէ, որն որ բնաւ աչքի չերեւնար, քանի զիտողին աչքին շառաւիդներուն ուղղութենէն կրիստորուի, որն որ զւնտերու վերայ կրնայ տեսնուիլ: Այս ճշմարիտ հորիզոնը արուեստական երկրսպունտներու վերայ լայն, կըր տախտակիոց կամ երկանեայ շրջանակով մը յայտնի ըրած են աշխարհապիրները, ուզած տեղերնուն հորիզոնը մէկէն գտնելու համար, որուն վերայ զծեր, նշանագիրներ, ամսոց եւ հողմոց անունները նշանակած է: Այս հորիզոնը խիստ շատ հարկաւոր է աստեղաբաշխից, տիեզերաց ընթացքը նկատելու եւ լուսաւորները զննելու ու անոնց չափը իմանալու համար:

Գ. Երջանաւոր հաշվեր.

Երջանաւոր հողմերը պարբերէն ալ կասուին որոնք կիչեն նոյն ուղղութեամբ տարւ ոյն նոյն եղանակներուն և օրուան նոյն ժամերուն մէջ կառնոնաւոր կերպով, ինչպէս են Մասուք և Սէ-դ ասուած հողմերն:

Մասուք կկոչուին այն հողմերն, որոնք կիչեն վեց ամիս մի ուղղութեամբ և վեց ամիս միւս ուղղութեամբ: Այս հողմը տարւոյն վեց ամիսը հարաւային արևելքու դէպ ի հիւսիսային արևելքու դէպ ի հարաւային արևելքու կիչէ: Մուսիմը արարերէն Մէլսիմ կկոչուի Երոպացոց բերանը խանգարուելով՝ Մուսիմ անուանեցին: Հարաւային արևելքու վիշած ժամանակի կրերէ անձրև ու մրրիկ: Հընդկաստանի մէջ անցրէ ժամանակի իշնէ: իսկ այս առաջի ուղղութեան հակառակ վիշած ժամանակի եթէ մասնաւոր փոփոխութիւններ ալ լինելու լինի, հասարակօրէն չոր եւանակի իշնէ: Հարաւային արևելտեան Մուսիմ՝ հարաւային հնդկաստանին մէջ Յունիսի սկզբէն կակսի: Քանի որ հիւսիսային կողմերը երթաւ, աւելի ուշ: Այս հողմերն զալը առաջունէ կիմացուի: Քանդի Հնդկաց ովկիանոսին կողմերէն մեծամեծ ամպեր կելլեն, դէպ ի հիւսիսային արևելքու յառաջ երթալով կըմողաւին: և քանի որ ցամաքին մօտիկնալու լինին երթալով կիսասնան: Քանի մը օր եսպը երկիրը իրիկուան դէմ տիսուր տեսք մը կստանայ, ու զիշերը հասարակօրէն Մուսիմ՝ կակսի սաստիկ հուվով, որուն կյածորդէ սաստիկ անձրև, ու այս ժամանակի միօրինակ փայլակներ կզարնեն, որոնք երկիրքը ահարկու կերպով մը կլուսաւորեն, որ մինչեւ հորիզոնին քովերը եղած ամպերը կտհունուին: Այս փայլակներու և կայծակներու ժամանակ օրերումը պուանց ընդմիջելու կտեւէ: և թէ որ գաղարելու լինի, անձրև հեղեղի պէս կվազէ: Ասիկա օրերով այսպէս կտեւէ: Անկէց եաքը երկիրքը կբացուի, օդը ջինջ ու պարզ կլինի, յորձանցները կդաղրին և կհանդարտանին, և բոլոր երկրին երեսը՝ կարծես թէ հրաշքով մը խիտ զեղեցիկ կանանչ հագած կերևնայ: Ասոր վերայ անձ-

ըեւ զրեմէ մէկ ամիսի չափ անընդհատ կտեէ, անկէց ետքը աւելի կսաստկանայ, Յուլիս ամսցն մէջ ամենէն աւելի մէծ աստիճանի սաստիկ կլինի, վասն զի խիտ, խոշոր ու ծանր կլինի, Յես այսուրիկ զրեմէ Օգոստոսին մէջերը այս մուսիմը կակի իջնալ նուազիլ, Սեպտեմբերի մէջ ամենէն նուազ կլինի կամ կրազի, բայց նոյն ամսցն վերջերը նորէն կեղլէ, և որոտումներով, կայծակներով ու ամեն կերպ միրիկներով կվերջանայ անկրեցիթ կը լինի, Հարաւային մուսիմ դարելէն զկնի կյածըդուկ հիւսիսային արևելեան մուսիմը որն որ Գործուման-տրլի ծովիզերքին արևելեան կողմերը դուրս հանելով, ուր որ շրջանաւոր անձրւներու պատճառ կլինի, ուրիշ ամեն տեղերը չոր եղանակ կը բերէ, Հիւսիսային արևելեան մուսիմը Սեպտեմբ. մէջ կակի, բայց իրեն սկսելու ժամանակը անորոշ է, ու մինչև Փետրուարի վերջերը կամ Մարտի սկիզբները կտեէ ու միշտ մեղմ օդեր կպատճառէ, Այս ժամանակէն սկսած մինչև Յունիս ամբով Հնդկաստանի բոլոր թերակղզոյն վերայ փչած հօվերը անկանոնաւոր են, ու արտաքոյ կարգի տարութիւն կպատճառեն:

Ա-Հ-Հ-Հ- և Զ-Հ-Հ- Հողմ կկոչուի այն հողմ որ կիչէ ծովիզերեայ տեղեր, ծովաւն երեսէն դէպ ի ցամաք՝ ցերեկի մէջ, և ցամաքէն դէպ ի ծով՝ գիշերոյ մէջ, այս ինքն՝ ցուրտ տեղէն դէպ ի տաք, Քանզի ցերեկի մէջ ցամաք երկրը աւելի տաքնալով քան զծով, ցամաքին վերայի օդը ծովուն վերայի օդէն աւելի կծաւալի, և կրաքրանայ մթնոլորտին մէջ, և անոր տեղ կվազէ խիտ օդոյ հօսանք օրոնք կզան ծովաւն երեսէն ի ցամաք, Խոկ գիշերոյ մէջ երկիրս ճառագայթմամբ աւելի պաղելով քան թէ ծովուն ջուրը նոյն երեւոյթը կտեսուի հակառակ զիքով, Ծովաւն Սիւզը կակի արևուն ծագելէն ետքը, և յեղայ կնուազի մինչև երեկոյ, և արևուն մոնելէն ետքը կիստուի ի սիւզ գիշերոյ, Ծովու և ցամաքի սիւզերը զգալի կլինին նա և ծովիզերէն քիչ մը հեռու տեղեր, օրոնք կանոնաւոր են երկու այլեցած գոտիներուն մէջ. կտեսնուի նա և սիւզի հետք Կրունընդիայի ծովախանց վերայ, Լեռանց ստորոտներուն վերայ ալ կտեսնուին առօրեայ շրջանաւոր սիւզեր :

Դաք հողմ - Խորշակ կըսուի այն տաք և այշ բողջ սպասափելի ու վեասակար բնութիւն ունեցող հողմը, որ կիչէ Արարիայի, Եղիպտոսի, Ասորիի և ասոնց սահմանակից երկիրներու մէջ, ուր որ տաք անապատներու վերայէն անցնող օդը սաստիկ կտ ոքնայ, ու արտաքոյ կարգի կըորանայր Այս հողմներու մէկ տեսակը Արարիայի կողմերէն վհանդ խորշակն է, որն որ արարիերէն Ա-Հ-Հ (այս ինքն թոյն, տմկ. Ա-Հ-Հ) կըսուի, Ասիկա նա և Խամսին ալ կկոչուի Եղիպտացերէն որ յիսունօրեայ հողմ ըսելէ: Այս հողմը վհերոյ ժամանակ մթնոլորտը մէկ անհանդարտ տեսք մը կը ստանայ, երկինքը՝ որ ուրիշ օրեր պայծառ ու յօտակ էր կմթնագնի արևէ իր փայլունութիւնը ու պայծառ ութիւնը կկորսնցէ: Օդը ամկոտ չի լինիր բայց անապատներէն բարձրացուցած աւազներու պատճառաւ խիտ կլինի: Երկինքը երրիմն ալ գեղին կերեի, վասն զի օդն մէջ թուզող թափանցիկ քարերու մանր մանր կտորները արեւուն ճառագայթմները կը երեկեն, Այս վասնգաւոր հողմը կենդանեաց ու մարգուս վերայ խիստ ներգործութիւն ունինոցա մորթը կը ըստանայ, կերագէ շնչառութիւնը և կտաստկանայ ծալրաւը Ափրիկէի բնակիչները մորթոյ երագ արտաշնչութեան վեասակարութենէն ազատ մնալու համար, կօծեն իրենց մարմնը իւզով: Ուդուերուն համար կպատմեն, որ այս հողմը վհերոյ ժամանակի իրենց քըմին ծանապարհորդութիւն ընողները այս հողմին ապականիչ բնութեան միան որ անցնի: Բոլոր այն կողմերը ճանապարհորդութիւն ընողները այս հողմին ապականիչ բնութեան միան կվային: Այս հողմը Խոալից (1) մէջ կկոչուի Շերսութ, որ թէպէտ Ափրիկէի խորշակն պէս վեասակար չէ, բայց հանդիմա այսու կիմուլացնէ զմարդ և զիտու ցաւ կրերէ: Շերսութ կըսն այս հողմին նա և Ազգերի մէջ, ուր կիչէ Սահրա անապատին երեսէն:

(1) Խոալացիք հիւսիսային նողմը Արգեան միրան ետևակն փեկուն համար նա և դաստիներան կլանչն, որ անդրաւենակամ հով կամ լունակութ կլւշանակի:

Հազմին արագութիւնը ամենենին շնչմարելու արագութենէն կամ ամենէն տկար շուտութենէն մինչև մեկ ժամուան մեջ 100 մղոն կրնայ լինիլ. Եթէ 1 ժամուան մեջ 1 մղոն քալելու լինի, այն ժամանակ կնշմարուի և նշմարուելի կրսուի. բայց եթէ 2 կամ 3 մղոն ընթանալու լինի զդալի է և զգացուելի կրսուի. 10-էն մինչև 15 մղոնին սիրուն կամ զոլ է կրսուի. 20-էն մինչև 25՝ սաստիկ. 30-ին մինչև 40՝ խիստ զօրաւոր կամ մեծ հողմ կրսուի. 50-ին մրիկ 60 էն մինչև 80՝ փոմթարիկ իսկ 100-ին՝ այնպիսի փոմթարիկ որ ծառերը արմատախիլ կը նէ կրսուի.

## ՀԱՌԱԴԱՐ:

Հազմին ընթացքը ու ուղաւթիւնը իմանալու համար շատ երկելի թնազնինք ետևէ ինկած են խմանայուն քննելու և զիտելու թէ արդեք ոք աշխարհի վերայ շնչած հողմերը ոք աստիճան սասակութիւնն և կամ թէ որ երկրին հողմ աւելի սաստիկ ու զօրաւոր է, ու մեկ օրուան կամ ամսուան մեջ այս ինչ որոշեալ երկրիմը վերայ ի՞նչ կարգով հողմեր փշած են և կիչենի. Այս գաղտնիքները իմանալոյ համար բարձրագոյն գիտութեանց հմուտ մարդիկ շատ աշխատանքով գործիք մը հնարեցին, ու նոյն գործիքով (որն որ հոռակած է կրսուի) իմացան հողմոց սաստիկութիւնը ու շուտութիւնը. Ասկէց ետք շատերը զանազան տեսակ հողմաչափ գործիքներէն զուտ՝ նոր գարց անուանի օդարքաները ուրիշ նոր տեսակ պարզ հողմաչափ գործիք մը հնարեցին որ գուեմէ վերջին կատարելու թեան համած կամարուի. Այս գործիքը զուցով մը սկսի ձեռով ցուցակի մը հետ հաղորդակցութիւն ունի, որ ցուցակը դրոշին շարժման համեմատ մեկ թղթէ տափարակի մը վերայ կդառնայ և թղթին վերայ կոչակածն զիծ մը կը նկարէ, այս երկուքը մեկ տեղ (այս ինքն ալաքը ու թուղթը) սննելի մեջ սեղանի վերայ հաստատուած կապարեայ գրիչը ժամացացին մեքնային աղքեցութեանը տակ զըրուած է, ու թուղթը օրուան ամեն մեկ ժամուան

համար մասերու բաժնուած լինելով, ամեն մեկ վայրկեանին համար ճիշտ տեղեկութիւն կրնայ առնուիլ.

## 5. ՄՐԵՀԻ ՀԱՅ ՔՐԵՇԻ.

5. — Երբեմն եղանակը հանգարտ կամ մեղմ հովեր շնչած ժամանակը, յանկարծ այնպիսի սատակ ու զօրաւոր քամիներ կնչնեն, որ մժնողարտը տակն ու վերայ ընկելն զինի, երկրիս մեջ ալ շատ անգամ մեծամեծ վեաներ կործէ, թէ ծովու և թէ ցամարի վերայ. այս յանկարծական օղբեկութը կոչուի բարեկամ կամ քրեշի, որն որ այրեցած զօտւոյն տակը այնպէս սաստիկ ու զօրաւոր կլինի սոր ահազին ու խորարմատ ծառերը արմատներէն հանելով գետնին վերայ կձգէ ու երեկելի ամուր շնուռածները կքայքայէ ու կիործանէ, որն որ գուեմէ այն տեղերը ամեն օր մրիկ կամ փութուիկ կլինի. Ա. ա. երեցին կպատահի՝ երբ որ եւշորտութեան թիւ (1) ըսուած զօրութիւնը շատ նայ կամ կազերը իրար խառնուելու լինին, Մըթ-

(1) Կեկուրականութիւնը զօրաւոր ապդակ մի է, որ յարտնի կլինի մեղի ճգնջութեամբ, վանողութեամբ, լուսաւոր երեւոյթներով, ցնցմամբ, տարբարունական վերյուծութեամբ եւ ուրիշ անթիւ երեւոյթներով: Պատճառու եկեկուրականութեան է շփռմն, մնչումն, տարրաբանական աղդեցութիւնը, ջերմութիւն, մադմասութիւն եւն: Ա. յս անունը ելած է Յունաց Իթերուն բառէն, զոր մեր նախնիք տառադարձութեամբ կոչած են եկեցրոն, որ նշանակէ դեպին սար, եւ կը առի նա եւ մեր մեջ բազմացումի ակն և սպակաբ: Զի նախ Թաղէս փիլիսոփայն Քրիստոսէն 600 տարի առաջ իմացաւ, որ դեղին սամբ շփռելով, բարակ շիւեր ու թեմեւ մարմիններ իրեն կծգէ: Թաղէսէն ետև մինչեւ Ելիաքէրթ անդիխացին, եօթնեւտասներորդ դարուն մեջ, որ էր բժիշկ Եղիսաբէթ Թագուն լոյն՝ ոչ որ նոր դիտողութիւն մը բրա եկեկուրականութեան վերայ. եւ նախ Կիաքէրթ իմացաւ, որ շրիմ մամբ Թեմեւ մարմիններ ճգնուն զօրութիւնը միայն սամբին տրուած է, այլ ուրիշ շատ մարմիններն ալ ունին: Քրիմէ ետև ուրիշ շատ բնադէտներ ընդհանուրացուցին այս զօրութիւնը, բայց եկեկուրականութեան ինչ ինելլ գետ անձանթ է:

Նորորակն ու ամպերուն մէջ եղած ելեփտրականուշ  
թերան ազդեցութիւնէն կախում՝ ունեցողները երշ  
կու տեսակ են. մէկը բարեխառն կլիմաներու տակ  
պատահած սովորական մրրիկները, և երկրորդը՝  
այս սասափի տեսակ մրրիկները որոնք կործանիչ  
կերպով մը արեւադարձներու մէջ եղած երկիրնե-  
րուն վերայ կպատճին. Արտօնումով ու փայլա-  
տակելով հանգերձ եղած մրրիկները ուրիշ բան  
չեն բայց եթէ պարզապես մէկ ամպին ելեկտրա-  
կանութեան՝ ուրիշ ամպի մը վերայ պարզուիլը,  
որն որ բնութենէ զրուած մէկ միջոց մի է, որով  
մմժնորոտին մէջ եղած ելեկտրականութիւնը նորէն  
իր հաւասարակշռութեան մէջ կմտնէ, ու միան-  
գամայն օգը վատառողջ կամ վեսասկար զորոր-  
շիքներէն ու մասերէն կմաքրուի. Պոմսն բնագէ-  
տին ջերմութեան ու ելեկտրականութեան զիտու-  
թեանց վերայ գրած ճառին մէջ այս հասարակ  
տեսակ փոմորկին տուած մէկնութիւնը շատ գե-  
ղեղիկ է, որն որ մէք ալ այս տեղ կդնեմք իրեւ-  
ծանօթութիւն. «Օգը ու բոլոր կազերը ելեկտրա-  
կանութիւն հաղորդող մարմիններ չեն. իսկ զորոր-  
շիքները ու ամպերը հաղորդակից են. Ամպերը մէկ  
տեսակ գոլորշիք պազակներէ կազմուած են, որոնց  
մէ ամեն մէկը մի և նշյն տեսակ ելեկտրականու-  
թեամբ լիցուած ու տոգորուած է. Այս ելեկտրա-  
կան տոգորումը թաղ չի տար որ՝ այս պազակնե-  
րը իրարու հետ մրանան. քանիդ ինչպէս բնարա-  
շութիւնը (ֆիզիզան) կտրվեցնէ համազի. (նոյն  
տեսակ). ելեկտրականութեամբ լիցուած մարմին-  
ները իրար կվաննեն. Ասով այն կինի որ՝ այս պըզ-  
պազակները չեն կրնար խոշորանալ ու անձրեւ ձե-  
ռով վար թափել: Թէ ամպ մը ի՞նչ կերպով ե-  
լեկտրականութեամբ լիցուիք մէկնելը շատ դժուա-  
րին ինդիր է. Բայց որովհետեւ (ինչպէս զնուու-  
թիւնները կցուցանեն), գոլորշիք ելեկտրա ժաման-  
ակ ելեկտրականութիւն ալ կելլէ. ասիկա բաւա-  
կան է հաւասականարար կարծելու որ ամպերը  
միշտ ելեկտրականութեամբ լիցուած են, և թէ ի-  
րենց դրութիւնն ու ձեւը այս ելեկտրական հե-  
ղուկնն կախում ունին. Պարձեալ շատ հաւա-  
նական է, որ երբ որ երկու չոր օդերու հոսանքը  
ներ այլ և այլ ճամբար կամ ուղղութեամբ շար-  
ժին, անոնց զրսի երեսները իրարու քստելով՝ եւ

լեկտրականութիւն կելլէ. Եթէ այս երկու հոսանք-  
ները այլ և այլ աստիճանի բարեխառնութիւն  
ունենան, այն ժամանակ անոնց մէջը միշտ ամեն  
ժամանակ զանուած զորոշույն մէկ մասը մէկ կող-  
մը կրամնուի կը ժողվի. այս զորոշին եկած երեկ-  
տրականութիւնը վրան կառնու, անով կեցուի,  
ու անով ամպի մը պազակաձև վիճակ կմանէ.  
Ասով մէկ ընդհանուր զարափար մը կրնանք ու-  
նենալ ու տեսնել՝ թէ ի՞նչպէս ամպերը կկազմուին  
ու ելեկտրականութեամբ լիցուին. Այս ելեկտր-  
րականութիւնը հաստատական ալ, ժխտայական  
ալ կրնայ լինի, որն որ մրայն այլ և այլ պա-  
րագաներէ կախում ունի. Պարձեալ այն ալ ինք-  
նու կիմացուին որ իրկայն տեսող ու իրարու հա-  
կառակ քալող օղոյ հոսանքներն ալ ամպին լի-  
ցունութիւնը շատ կաւելցնեն: — Արդ երբ որ եր-  
կու ամպեր, որոնցմէ մէկը հաստատական ու միւ-  
սը ժխտայական ելեկտրականութեամբ լիցուած լի-  
նին ու որոշ հետաւորութեամբ մը իրարու մօսի-  
կանան, այն ժամանակ այս ամպերուն իրարու-  
գարձած ու իրարու մօտ եղած կողմերուն ելեկ-  
տրական սաստիկութիւնը (խտութիւնը) կաւել-  
նայ, որն որ այն աստիճանի սաստիկութեան կ հաս-  
նի. որ մմժնորոտին ճնշմանն ալ յաղթելով՝ ի-  
րարու մերայ կպարպին, ու ելեկտրական լոյս մը  
կելլէ որ կայծուի կը սուի: — Այս պարզուելուն շա-  
ռաւահենրութիւնը բան չեն բայց եթէ ուսուած, որուն  
երկայն տեսելը կես մը այն աչափին ձայնին շրջակայ  
ու մօտ եղած բաններուն զարնուելին ու ետ ցոլա-  
նային՝ ու կէս մի ալ շատ կայծակներ մի և նշյն  
ժամանակ զարնելին, բայց անոնց ձայնը լուղին  
ականջին իրենց այլ և այլ հետաւորութեանց  
համար ետևէ ետև համնելին կպատճառի. Անոր  
համար ամենէն աւելի շարունակեալ սաստիկ ու  
հայրկու կլինի այն երկիրներուն վերայ, ուր որ  
ըլուրներ ու լիռներ շատ կան. Այս պարպելով՝  
յայսնի բան է որ ելեկտրականութիւնը կցրուի  
պազակները կմիանան, ուստի և ամպերը կիսան-  
ակն ու ջար կլինին ու մէկէն յանկարծ ու ծանր  
անձրեւ կուպայ, ու փոթողիկը կանցնի. նա և այն  
ժամանակ ալ կայծակ կզարնէ ու որտում կի-  
նի, երբ որ օդյն զանազան շարպերուն ելեկտրա-  
կան վիճակը իրարմէ տարբեր է. Արովհետեւ այս

շարքերուն մէջ տեղը գտնուած ամսկերն ալ՝ իրենց քովի եղած մասերուն ելեկտրականութեամբ կիցուին, առոր համար պդպջակի ձև կառնուն, ու հաղորդիչ կինին: Ասով մի այսպիսի զիրքի մէջ կմտնեն, որ այլ և այլ շարքերու մէջ գտնուած ամսկերու չեա կառնուն կուտան, որով հաւասարակշռութիւնը նորէն տեղը կուզայր ելեկտրականութեամբ չի քրած կորսնցուցած ամսկերը անձրեի ձեռով վար կը թափին, ու որոտումն ալ կրագարի: Այսպիսի փամթորիկներու ժամանակ շատ մեծի մասին ելեկտրականութեան պարզութը օգոյ երկու շարքերու մէջ տեղը այս ինքն՝ երկու իրարու հետ առնուալ ամսկերուն մէջ տեղը կուզառական բայց երբեմն ալ երկրիս ու օգոյն մէջ տեղը ալ կինին մանաւանգ ամսկին ու երկրիս մէջ տեղը որն որ շատ անզամ առանց որոտման կինին: Այսպիսի դէպքի մէջ փայլակները շատ պայծառ ու լուսաւոր կերւան: Քանի մը փայլակներ ալ կինին, որովք մէկ ամսկէն մէկալ ամսկը կերւան կուզան, այն ալ հասարակօրէն երկինքի միայն մէկ կուզմը: Եթէ այս կերպ կայծակները հետերնին որոտում ալ ունենան այն ժամանական հասարակօրէն մի և նոյն ժամանակուան մէջ զցնդդցյն կայծակներ կը տեսնուին, որոնք մղոններով երկայն բեկրեկած (կոստրած) ու օճածեւ գծեր կազմեն: Կերւանց որ ասոնք մի և նոյն ժամանակուան մէջ ետևէ ետև մէկ ամսկէ միւս ամսկ պարպուիները կինին ու այն ամսկերուն մէջ ինկած ամսկերը ելեկտրական հեղուանին խափանարար կինին: Այս մի և նոյն ժամանակի մէջ պատահած պարպուիները միծ կամ խիստ շառաչին կամ որոտում կուզառական եթէ միայն ամսկերուն վերայ ելեկտրականութեամբ լիներ, այն ժամանակ միայն մէկ անգամ՝ պարպուիլ մը մէկ կայծակի մը բաւարարն եր հաւասարական սարքութեան տեղը բանելու: ամսկը կուտանար, անձրեւ թափելով կուծուելու ու երկինքն ալ կրացուէր բայց ամսկու շատ քիչ կրնայ պատահիլ: Հատ անգամ՝ այսպիսի սասափէկ կինին փայլատակումը որ բարոր հողիդնոր կուտաւորէ, ժամեր կտևէր և ի վախճանի սաստիկ փոմթորիկով մը կիմբարակուած:

եղած լինի բայց այսու ամենայնիւ հաւասարակութիւնը տեղը բերելու բաւական չը լինիր: Ու բեմն միայն ամսկերը ելեկտրականութեամբ լիցուած չեն, այլ նաև օգոյն շարքերը կա՛մ կարդին ալ, ու ամսկերը յարմար գիրքի ու հեռաւորութեան մէջ գոլով, անսոց քովիրը իրենց ելեկտրականութիւնը կապարակեն: Բայց օղը չաղործիչ լիները՝ ամսին պարպուելով՝ իրեն բօլոր ելեկտրականութիւնը չի կորսնցներ, պարպուելքն եաքը եր ելեկտրականութեամբ գար ձեալ ամսին կհազրութէ, ու անկից այն կինին՝ որ ետևէ ետև կփայլատակէ մինչև որ օգոյն ելեկտրականութեան հաւասարակառութիւնը տեղը գայ:

Քանի մը բնագէտներ փոմթորիկներու որոշ ու հասուատուն օրէնքներ գտնելու աշխատեցան, բայց մինչև ցայժմ որոշ ու ընդհանուր արժողութ օրէնք մը չկինար գտնուել, վասն զի զրիթէ ամեն օգերւութական զնոնթիւններու ետևէ ինկողով՝ իրեն առանձին տեսութիւննը ունի: Բայց մեծ այլ և ալ կարծիքները զանց անելով՝ ամենէն աւելի զանազան կարծիքներու տակ ինկած խնդիրը յառաջ բերենք: — Փոմթորիկները ու դիլ գծով և թէ բլորակած կիչնեն: Ասիկա հաւասարական է, որ հոգմայն փոմթորիկները այն տեղերուն ձեւն շատ կախում ունին որոնց վրայն որ կիչնեն նոյնպէս մէկ արգելքի զարուելով՝ ուրիշ վիճակի մէջ կմնան: Ինչուշ եթէ սաստիկ փոմթորիկ ուղղ ընթացքով սաստկութեամբ մը բարձր լեռան զարուելու լինի, բաւական է որ պտոյտաւոր հովի կիտխուփ, ասիկայ՝ նաև երբ որ հովեր կրարու զարուելու լինին, այն ժամանակն ալ կրնայ պատահիլ:

(1) 6. Թ-թ-թ-թ-

6. — Թաթառ կասուի փոլորշիի կոյտ մը վերէն վար երկնցած՝ որ շատ անզամ արագապէս կըր կըր կդառնայ և արմատէն կհանէ ծառերը, կըրծածա-

(1) Հները այս թաթառը վիշտ կանուանեն:

նէ տուները կը խորսակէ և կապականէ իր առշը եկած ամեն բաները : Թամառը շատ անդամ կարկուռ ու անձրեւ կրելէ և փայլակներ ու կայծակներ կարծակէն և իր անցած տեղէն կլսուի մի ձայն մը նման սայլի անհներու, որ կրառնան ապառաժուու ճամապարհի վերայ : Բայց կան նաև շատ թամառներ, որ չեն պոռութիր, և երբեմն կպառտաշն ալ խաղաղ օդոյ մէջ : Թամառները կիշնեն թէ ծալու և թէ ցամաքի վերայ : Ծովու վերայ եղած ժամանակ կիսուլէ ծովուն ջրերը և կռնաձև վեր կպարձրացնեւ, ինքն չակագարձ կռնի ձև առնելով . և այսպէս երկու կռները կմիանան իրարու հետ իւրեանց զագամով, և կը կազմեն սիւն մը ծովուն երեսէն մինչև ամպ : Եւ սակայն թամառներուն ջուրը ոչ երբէք աղի կիշնի, թէսպէտ և ծովուն խորը հջած լինին, որ և կցուցանէ թէ խոտացած զոլորշիքէ կրաղկանան, և ոչ թէ ծովուն երեսէն բարձրացած ջրէն . Զատ վտանգաւոր է եթէ թամառը ծովուն վերայ նաւու մօտեր իշնայ, վասն զի ջրոյն սաստիկ խռովիլն և յորձանքէն կրնայ նաւը ընկդմիլ . Անոր համար նաւալարը երբ կունանեն որ թամառ կիշնէ թնդանօթ կնետեն որովէս զի փարատի ամպը : Երբեմն տեսնուած է, որ անձրեի հետ զորտ, ձուկ կամ ուրիշ նիւթեր իջած են : Ասոնց պատճառը ուրիշ բան չէ՝ բայց եթէ թամառով վեր բարձրացած են, և վերջը ուրիշ տեղ ընկած : Թամառին պատճառը գեռ անյայտ է, քանի մը բընագէտներ կասեն թէ յառաջ կուզայ երկու հակառակ հողմեր էն, որ կանցնին իրարու քովէն, կամ մը նոյն վերին զաւ առներուն մէջ տիրող սաստիկ հողմէ : Նաև շատ բնագէտներ ալ կասեն թէ յառաջ կուզայ ելեկտրականութիւննէ, այս ինքն մըրկալց և ելեկտրացեալ ամպոց երկրին հետ ունեցած հաղորդութիւննէ :

(Ն-Դ-Ն-Ե-Լ)

Ե. Դ. ՄԿՐՏԻՉ ԳԱԾՑԱՏԵՎԵՑ

Երբ որ առաջին անգամ տնցեալ (1873) տարի հաղորդեցին (բժկ. իշխան թարխանովը) մեր բժ. ընկերութեանը Եւլուստ- Պալեալ գալուստ ծառի մասին, սա (կայս. բժկ. ընկերութիւնը) շատ կասկածեց թէ Կովկասի և անդրկովկասի մէջ այս ծառը յառաջ գայ. որովհետեւ արևմտեան Եւլուստպայի բնագնաց կարծիքն էր թէ Եւլուստ- Պալեալ կարող է բուսնիլ նարինջի գոտու տակ և հաղիւ կտանի 4—5 աստիճանն ցուրտաւ Եւլդ ծառի, որպէս միւս հոտաւետ և խիժալի ծառերի գլխաւոր արևմտեան կատեղին է Եւլուստրալիա, Իրազիլիա, արևմտեան Հնդկաստան, իսկ այժմ Եւլուստրիա և մասամբ հարաւային Եւլուստպայի: Եւլդպիսի կասկածը առանց զանազան սեփական էռունիլիքի բաւական չէր, որ մեր բժշկներութիւնն աչքէ ձգեր մի ծառը, որը բոլոր Եւլուստպայի հիտաքը քրութիւնը էր զրաւել և որի վերայ ուշադրութիւն էր դարձրել նոյն իսկ Կովկասեան տեղական բարձր իշխանութիւնը (Ու ծովի ափերը - Անիում և այլ Ճահճաւ տենդային տեղերը յատակելու, նոցա օդը մաքրելու նըսպատակաւ):

Եվկալիպտուսը մի հիանալի յատկութիւն ունի, որ իւր տակի զետնից ծծումէ և քարշում բոլոր թացութիւնը՝ և մի և նոյն ժամանակ օդը մաքրում իւր տերեների արտաշնչած զանազան հոտաւետ եթերեան բուրմունքներով . այդ ծառը որ տեղ բուն բունեց՝ զարմանալի տրադ կաձէ և կրարձրանայ կհասնի մինչև 60—100 մետր. ծառի բունը իւրանից կուտայ երկար ծիւղիր դէսլի լայն, բարակ